

## ԽՄԲԵՑԻ ԿՐԹՈՒԹԻՒՆ

### ՀԱՅԵՑԻ ԿՐԹՈՒԹԻՒՆ

Գ.

Իբրեւ հետեւութիւն «Սիրն»ի վերջին երկու թիւերով հայեցի կրթութեան չուրջ մեր կատարած խորհրդածութիւններուն, եզրակացուցեր էինք թէ համազգային ուժերով միայն այսուհետեւ կարելի պիտի ըլլար այդ ուղղութեամբ որևէ դրական աշխատանք տանի արտասահմանի մէջ, եւ թէ, միւս կողմէ, արդէն իսկ ուշ էինք միացեալ ուժերով կեղրոնական մարմին մը կազմելու նման մտադրութեան մը մէջ:

Կազմակերպող նման մարմնի մը անհրաժեշտութիւնը նոր չէ որ կը զգացուի: 1870-ական թուականներէն սկսեալ, նախ «Արարատեան», «Ազգանուէր Հայուհեաց», ու ապա՝ ասոնց միացումով կազմուած «Միացեալ» ընկերութիւնները Պոլսոյ մէջ. մէկ նպատակ կը հետապնդէին հայարնակ գաւառներուն մէջ հաստատել զպրոցներ, հայթայթել անոնց պիտօնէն, պատրաստել տալ դասագիրքեր եւ, վերջապէս, ճարել ուսուցիչներ՝ որոնք ընդունէին աշխարհէն մոոցուած գիւղեր երթալ եւ մանուկներ, դաստիարակել: Այս ընկերութիւնները, կեանքի բերուած առաւելաբար Ա. Արփիարեանի նման երիտասարդ, կորովի եւ հեռացայեաց հայերու ջանքերով, ներկայէն առելի՝ շատ մօտ ապագան ունէին իբրեւ հեռանկար. ապագայ, որ այդ մարդոց պայծառ մտքերուն մէջ արդէն իսկ յստակօրէն կը պատկերանար իբրեւ կեանք մը ինքնիշխան ու անկախ, սեփական հայրենի հողի վրայ, անհրաժեշտաբար պէտք ունեցող զարգացած և ուսեալ սերունդի մը սըրտեռանդն աշակեցութեան: Եւ ոչ ոք կրնայ ուրանալ վճռական գերը այս ընկերութիւններուն չնորհիւ բացուած անհամար դպրոցներուն, այն ցանցին՝ որ հայ հոգիները միացուց օղակ առ օղակ, եւ ուր, բանաստեղծին բառերով, «Ա-Բ-Գ-»ը կը հնչէր իբրեւ «ազգային երգ»:

Կը խորհինք որ ներկայիս նոյնքան եւ թերեւս աւելի՛ անհըրաժեշտ է այսպիսի կեղրոնական կազմակերպութիւն մը, որ արդիական եւ ազատ պայմաններու ընձեռած գիւրութիւններէն օդտուելով, կարենայ յաջողագոյն կերպով վարել կրթական մեր գործը արտասահմանի մէջ: Պոլսոյ հայերուն ծրագրին էլ վերածնունդ մը, զարթօնք մը իրականացնել գաւառի բազմութիւններուն մօտ. մինչ մեր պարագային՝ արինիք պայքար մըն է մղուածը, լինելութեան ի խնդիր ուժերու եւ կամքերու գերազոյն լարում մը, եթէ անշուշտ կը հաւատանք թէ իբրեւ հայ կ'արդէ՛ ապրիլ ու տեւել:

Տ 92-98  
ZUUNP  
1938 մինչ

\* \* \*

Կրթական այսպիսի համազգային ժարմին մը, ամբողջ հայութիւնը բաղկացնող գլխաւոր տարբերու ներկայացուցչութիւնը պէտք է ունենայ իրեւ իրեն նկարագիր։ Ան յարանուանական խտրութիւններ հոն մուտք պիտի ըլլայ, գաղափարական տարակարծութիւններ հոն մուտք պիտի չունենան, ո՞չ ալ խմբակային կամ անձնական փառասիրութիւններ պիտի կարենան ժամավաճառ ընել զայն։ Համերաշխ գործակցութեան եւ ամենատարած սիրոյ մթնոլորտի մը մէջ որ պիտի գործէ առաքելութիւն ունեցող այդ մարմինը, եւ այսպիսի կարելլութիւն մը մէր մտքին մէջ ո՞չ իսկ վայրկեան մը երկրայանքը նիւթ դարձած է։ Որովհետեւ երբեք չենք հաւատացած ու ո՞չ մէկ ատեն պիտի հաւատանք Հայուանմիարան ըլլալուն առասպելին, մէր կողմէ մեզի նետուած անպատուարեր այդ գրպարտութեան։ Ընդհակառակը, միշտ համոզուած եղած ենք թէ Հայը իր բնութեամբ միսրան է ու միակամ, եւ թէ քաղաքական անբարենպաստ պայմաններ, ինչպէս նաեւ մեր աղդային գիտակցութեան բաւականաչափ կերպով զարգացած ըրլալը միայն անցեալին արգելք եղած են այսպիսի միսրանականութեան մը կերտումին։ Եւ սակայն մէր անցեալ թէ ներկայ կեանքը օրինակներ չունի՞ միութեամբ իրագործուած գեղեցիկ ծրագրներու։ Հ. Բ. Բ. Միութեան աւելի քան վաթսուն տարուան գոյութիւնը ինքնին ամենէն համոզիչ փաստը չէ՞ այս ուղղութեամբ։

Եւ որեւէ ժամանակէ աւելի հիմա՞ պէտք ունինք ուժերու այդ միացման, բուռն լարումին։ Որովհետեւ մէր դպրոցները, իրենց կեանքի գրեթէ բոլոր մարզերուն մէջ, կը պարզեն անգոհացուցիչ կացութիւն մը։ Կրթական համազգային ժարմինի մը առաջին մտահոգութիւնը պիտի ըլլար, կը խորհինք, կազմակերպումը վարժապետանոցի մը, պատրաստելու համար Հայ երիտասարդ ուսուցիչներ։ Ըստ երեւոյթին, Մելգոնեան Կրթական Հաստատութեան վարժապետանոցը, ինչպէս նաեւ նման այլ մի քանի հաստատութիւններ բաւարար չեն ուսուցիչներու համար գոյութիւն ունեցող պահանջը գոհացնելու։ Հաստատուած հայաշատ կերպոնի մը մէջ, վարժապետանոցը պէտք է ըլլայ այն վայրը, ուր առողջ դաստիարակութեան մը սկզբունքները պիտի դարբնութին։ Որովհետեւ հո՞ն է որ, մանկավարժական ընդհանութ և արդիական սկզբունքներու ջամբումին զուգընթաց, վերագնահատումի աշխատանք մը պիտի կատարուի, կարող մասնագէտներու հսկողութեամբ։ Վերագնահատում՝ մէր լեզուին, մէր մշակոյթին, մէր պատմութեան եւ մէր ներկային։ Զգացական եւ ինքնախարէութեան առաջնորդող ժամանակավլէա լողունգներէ ձերբազատ, առարկայական եւ գիտական այսպիսի լուրջ ուսումնասիրութիւն մը երեւան պիտի հանէ մէք ժողովուրդին բազմերես արժանիքները, որոնք, հիմնուած առողջ եւ անաշառ գատաղութեան մը վրայ, հետագային պիտի մատուցուին Հայ աշակերտներուն իրեւ մէր սեփական եւ անկորնչելի հարստութիւնը։

Վարժապետանոցին մէջ կատարուած փորձարկութիւն-

ները, կարծիքներու եւ դրութիւններու շուրջ ստեղծուած դրական բանավէճերը հետզհետէ կարելիութիւն պիտի ստեղծեն կրթական համագդային մարմնի երկրորդ եւ շատ կարեւոր ձեռնարկին՝ հայերէն դասագիրքերու պատրաստութեան։ Ամենէն հարեւանցի ակնարկ մը դպրոցներու մէջ գործածուող դասագիրքերուն վրայ ցոյց պիտի տայ անջրպետը մեր եւ տարբեր ժողովուրզներու միջնեւ, այս ուղղութեամբ։ Մասնաւրաբար հայերէն լեզուի եւ հայոց պատմութեան ձեռնարկները կը գտնուին գրեթէ խղճալի վիճակի մը մէջ։ Ընդհանրապէս անգուհացուցիչ տպագրութեամբ եւ պատկերներով, բայց մանաւանդ՝ յաճախ բոլորովին անգուհացուցիչ բովանդակութեամբ, այդ դասագիրքերը չեն կրնար դրաւել Հայ աշակերտը, չեն կրնար զայն կապել լեզուին և պատմութեան։ Խառնիճաղանձ հայերէն մըն է որ կը գործածուի մեր դասագիրքերուն մէջ, հայերէն մը՝ ուր յաճախ քերականական կամ ուղղագրական տարրական կանոններ իսկ չեն յարգուիր։ Նիւթերը՝ կամայական ընտրութեան արդիւնք, կը կատարուին 1900-ական թուականներու ոգիով եւ զնահատման արժեչափներով, եւ, ինչպէս շեշտեցինք, տղոց առօրեայ հետաքրքրութիւններու դաշտէն դուրս կը մնան։ Ու տակաւին, դասագիրքերը պատրաստողներու եւ կամ զանոնք գործածող ուսուցիչներու համար որոշ չէ թէ Հայ աշակերտը լեզո՞ւ պիտի սորվի թէ դրականութիւն։ Նախակրթարանի առաջին կամ երկրորդ կարգերու համար պատրաստուած հայերէնի դասագիրքերուն մէջ յաճախ կարելի է գտնել զուտ գըրական արտայայտութեամբ նախադասութիւններ կամ ամրող պարբերութիւններ, որոնք միայն աշակերտին հասկացողութիւնը կրնան շիփոթեցնել եւ տեղի տալ անբաղձալի հետեւանքներու։ Մեր խօսքը կը վերաբերի Հայաստանի մէջ արտասահմանի հայ գարժարաններուն համար պատրաստուած դասագիրքերուն եւս։ Նոյնընըն է պարագան Հայոց պատմութեան գիրքերուն, ուր ոչներկայանալի էջերով եւ ճապաղ ոճով պարզապէս կը վերապատմուին գէպքեր, թուականներու երկար շարքով մը։ Հոս եւս անձնական նախասիրութիւններ մեծ գեր կը խաղան։ Այս քանի մը հապճեպ դիտողութիւններն իսկ բաւարար պէտք է նկատուին՝ հայագիտական նիւթեր ընդգրկող դասագիրքերու պատրաստութեան խնդիրը ամենէն մտահոգիչ եւ անյետաձգելի հարցերու կարգը դասելու համար։

Կրթական համագդային մարմին մը տակաւին պէտք է ըդրայի ուսուցիչներու նիւթական վարձատրութեան շատ կարեւոր և տակաւին ոչ մէկ լուծում գտած խնդրով։ Նիւթական ապահովութիւնը ամենէն էական պայմաններէն մին է կրթական արդիւնաւոր գործունէութեան մը համար։ Ժամանակն է, կը խորհինք, որ Հայ ուսուցիչն այլեւս «ազգային գործ»ի համար «զոհողութիւն» չըպահանջուի, երբ նման զոհողութեան մը կարիքը չկայ։

Բազմաթիւ են մեր կրթական կեանքի գժուարութիւնները։ Բազմաթիւ են բայց ո՛չ անյաղթահարելի։ Աշխատինք միակամ, կազմակերպենք մեր այսօրը վաղուան համար՝ որ մերն է։